

Ա Ռ Ա Կ .

Տ Օ Պ Ր Ա Կ .

Մէկուն տունը ,

Մէկ անկիւնը

Պարագ տօպրակ մը քաշ կուգար .

Մընող ելլողին

Տէր ու ծառային

Յեխօտ սաքերը սըրբելու ձեռք կուտար :

Չեմ գիտեր ինչպէս եղաւ

Մեր տօպրակը պատուոյ հասաւ .

Մինչեւ բերանը ոսկիով լրցուած

Սիրուն սընտուկ մը դրուեցաւ յանկարծ .

Տէրը վըրան կըգուրգուրար

Եւ իւր աչքին պէս կըհոգար ,

Որ ոչ հովիկ զըպչի նորան ,

Եւ ոչ ճանճիկ հանգչի վըրան .

Այն զարմանք չէ . ինչ կըսես ուր

Բոլոր քաղաքն ալ տօպրակին

Քիչ ատենէն եղաւ ճանչուոր ,

Ամէնքն անոր գըլուխ զարկին .

Տանտիրոջը սլ ուր գար ,

Դուռ դըրացի բարեկամ ,

Տօպրակին խօսքը կըբանար .

Անկից ի գատ՝ ամէն անգամ

Որ կըբացուէր անոր բերան ,

Ամէն մարդ աչքը տընկած

Ըզմայլելով մը կընայէր վըրան .

Եւ թէ քովը նըստէր յանկարծ ,

Կըշոյէր թաթով թաթով ,

Կըմեծարէր սիրով պատուով :

Երբոր տօպրակը ինքզինք այնքան փառքի մէջ տեսաւ ,

Խիտ փըչուեցաւ ու տըկուեցաւ ,

Լեզուն բացուեցաւ , երկընցաւ ,

Ամէն բանի վըրայ ալ դատմունք ընել ըսկըսաւ .

Ատ առանկ չէ, առանկ է.

Ան աժան է, առ թանկ է.

Ատ մարդը մարդ չէ, էշ է,

Մէկալին ետքը գէշ է:

Թէպէտ ամէն ըսածներն ալ խենթ ու խելառ բաներ էին,

Բայց մըտիկ ընողները բերանարաց կըզմայլէին.

Ի՞նչ ընես. աղամորդւոց մէկ պակսութիւնն ալ մտ է:

Որ ոսկիով լեցուն տօպրակն ինչ խելութիւն ալ ասէ,

Կըգովեն կըզարմանան,

Ամէն խօսքին կըհաւատան:

Հարցուր թէ այնքան պատիւը տօպրակն երկար ունեցաւ,

Կամ թէ մինչեւ ո՞ր ատեն մեր Խիկարին տեղն անցաւ. —

Մինչեւ որ բոլոր ոսկին անոր մէջէն դուրս կըրեցին.

Այժմըս ահա դարձեալ ձրգուած է տանը մէկ անկիւնը,

Մէկն երեսը չընայիր, մէկն ալ չիտար անունը:

Այս առակով քաւ լիցի որ մէկու մը սիրտ ցաւցընենք.

Բայց այնպիսի տօպրակներ գիտես սրբան տեսած ենք,

Որը հըզօր հարկահան, որը մեծ սեղանաւոր,

Մենավաճառ կամ մաքսաւոր,

Որ ատենով քաշ կուգային ասոր անոր գըրան քովեր.

Հապա թուղթ խաղացողներ,

Որոց գըրպանն ոսկիին հօտը անգամ առած չէր.

Իսկ հիմա ո՞վ գիտէ ինչպէս ինչ կերպով

Ուռած փըչուած են ոսկիով արծաթով.

Հետերը կոմսեր դուքսեր փաշաներ

Ճանչւոր բարեկամ կերթան կուգան-էր,

Իրենք ալ մէկ մէկ դարձեր են պէյեր.

Սա որ առաջ մէկալին առջին բարեւ կըբըռնէր,

Այժմ աղայի պէս գիմացը նըստեր

Գործն է շեշ ու պեշ եւ կամ պօսրոնը.

Տեսար ինչեր կընէ մարգուս միլիոնը:

Բայց աղբարներ, խօսքը մէջերըս մընայ,

Աստուած չընէ որ ձեր գործը գէշ գընայ.

Լըսեցիք իմ առակիս ըսածը.

Ձեր գըլխուն ալ պիտի գայ մեր տօպրակին եղածը:

ՔՈՒԼՈՎ.